

որ եղն ու ճարպը կը լուծէ , ու կերպա-
սին վնաս մը չտար , գոյնին վրայ ալ
զգալի տարբերութիւն մը չըներ :

Դ . Հքահանէ ելած զօրաւոր բեեկ-
նի եղն ու կիտրոնի ոգիքն ալշատ ա-
ղեկ են , միայն թէ բծերը հին պիտի
չըլլան :

Մեղամոմը , ուետինը ¹ , բեեկնի
խէմը , ձիւթը , և ընդհանրապէս բո-
լոր խժային նիւթերը լաթեղէններու
վրայ կպչելով կը բծաւորեն : Ալքոո-
լով կրնան լուծութիւ աս խէմերը , ու
բիծը հանել առանց կտաւին ու գոյ-
նին վնաս մը ընելու :

Դինիի , թութի , սե հաղարջի ² ,
բալի ³ բծերը հանելու համար՝ առաջ
աղէկ մը սապոնով աճրուելու է , ու
ետքը ծծմբային թթուուտի կամ
պարզ ծծումքի ծուխին բռնելու է :
Ի՞այց աս ետքի գործողութիւնը հաս-
տատուն գոյն ունեցողներուն վրայ
միայն կ'ըլլայ :

Այնգի բծերը շաքարի թթուու-
տով ⁴ շուտ մը կը հանուին . բայց ասի-
կայ թրթնջուկի ⁵ աղին հետ պէտք
չէ շփոթել : Արկըթին սե ժանկը
դիւրաւ կ'ելլէ ամենաբարակ ծե-
ծուած գինիի տորտով ⁶ . աս նիւթը
մետաղական թթուուտներէն աղէկ
է , որովհետեւ անոնց պէս շատ չկը-
զիր մետաքսեղէններուն վրայ , գոյ-
ներնին ալքիչ կը փոխէ :

Շաքարի թթուուտը բանեցընե-
լու համար պէտք է անիկայ փոշի
դարձընել , ու կտաւին բծաւոր տեղը
առաջուց աղէկ մը տաք ջրով թրթե-
լուն ու խել մը ատեն եռացած ջրի գո-
լշիին վրայ բռնելէն ետքը , վրան ցա-
նելու է աս փոշին . ետքը լուա ու եր-
կու մատիդ ծայրովը աճրուէ . և քանի
որ շաքարի թթուուտը բոլորովին կը-
տաւին մէջէն գնացած չէ , բծաւոր ե-
րեսին վրայ արդուկ մը զարկ , ու ետ-
քը տաք ջրով լուա : Ի՞սկ կերպով որ-

չափ ալ հին ըլլան բծերը՝ աներեսոյթ
կ'ըլլան :

ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՂՎԱՌՈՒԹԻՒՆ

ԱՃԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Փարիզ :

Խւ 29էս հին ատենի պատմութեց
մէջ բոլոր աշխարհք անուանի ու
հռչակաւոր եղած կ'երեւնան՝ լինուէ ,
Շաբելոն , Լում , Տիւրոս , Պիերս-
պոլիս , Արտաշատ , Ա աղարշապատ ,
Հռոմ , Աթէնք , Բիւզանդիոն և
ասոնց նման քաղաքները , նոյնպէս ալ
միջին դարու ատեններէն սկսած՝ ու
նաև մեր օրերը խիստ անուանի են
ամէն կողմանէ հիմակուան յաւրոպայի
գլխաւոր տէրութեանց մայրաքաղաք-
ները , ինչպէս | ոնտրա , Փարիզ , Ա են-
նա , Պիերլին , Ջեթրպուրկ և այլն :
Խսոնց մէջ քիչ շատ տարբերութիւն-
ներ կան , որով մէկը քանիզմէկալը՝ ա-
ւելի հարուստ ու փառաւոր է . բայց
երկուքը , այսինքն | ոնտրա ու Փա-
րիզ , իրաւամբք ըսուած են մէյմէկ
աշխարհք , կամ մէյմէկ աշխարհքի
համառօտութիւն : | ոնտրայի ստո-
րագրութիւնը ուրիշ ատենի պահե-
լով , հիմա Փարիզու վրայ խօսինք :

Փարիզ քաղաքը՝ Վրիստոսի թուա-
կանէն հարիւր տարի մը չառաջ շի-
նուած է կ'ըսեն . բայց այնպէս խեղճ
տեղ մըն էր որ անունը | ուտեալիա ը-
սուած էր , որ լատիններէն տղմաշաղախ
կընշանակէ : Խսկ հիմա աշխարհքիս
խիստ փառաւոր՝ ընդարձակ վաճառա-
շահ ու հարուստ քաղաքներէն մէկն
է : Իազմամարդութեն ու ընդարձա-
կութելը կողմանէ՝ միայն | ոնտրային
հետ կրնայ բաղդատուիլ յաւրոպայի
մէջ . մակերեսոյթը կամ բոլոր տարա-
ծութիւնը 34,000,762 քառակուսի
մեթր կը սեպուի . իսկ բնակիչներուն
թիւը գրեթէ 900,000 : Փարիզու
չէնքերը ընդհանրապէս անկանոն է .

1 Զամ սագւու :

կամ Acide du sucre.

2 Սիսկ քէնէ ի-սկ-դ- : 5 Գու-լու գու-լոււ :

3 Ֆիւնէ :

6 Գրը լարեր :

4 Գլ . Acide oxalique,



Առաջին պատմաժամկետ, Փարիզում հայր Եկեղեցին :

տները բարձր են, փողոցները նեղ։ Թէպէտ մէկ քանի փողոցներ ալ կան որ շատ լայն են, ու հետ զհետէ նեղերը լայնցընելու ետևէ են։ Խանութներուն զարդարանքները խիստ գեղեցիկ ու փառաւոր են։ մեծամեծ թաղերուն մէջի ճեմելիքներն ալ որ բոլոր ծառերով զարդարուած են՝ երկու կողմը գեղեցիկ աներով, ու անդադար անցուդարձով, մէյմէկ սքանչելի տեսարաններ են։

Հրապարակներուն մէջ տասը հատ մը կան որ զանազան կոթողներով ու արձաններով զարդարուած են, ու շատ փառահեղ տեսք ունին։ Խակ շենքերուն մէջ խիստ երեւելիները մէյմը թագաւորական պալատներն են, այսինքն թիկուիլի, լուվր, Փալե-Ռուայալ, և այլն, մէյմըն ալ հասարակաց շինուածքները, ինչպէս զի-

նուորական հիւանդանոցը, գատաստանարանը, դրամանոցը՝ որ Լուրոպայի մէջ ամենէն փառաւորն է, զինուորութեան դպրոցը, բժշկութեան դպրոցը և այլն։ Լոկեղեցիներուն մէջ խիստ երեւելիներն են մայր եկեղեցին, որուն պատկերը հոս դրեր ենք, և Պանթէոնը՝ որ հուովմայ Պանթէոնին նմանցուցած է։

Ո՞ւայր եկեղեցւոյն հիմնարկութիւն 1163^{ին} եղած է՝ Գաղղիոյ Լուգովիկոս Լուտուր ըսոււած թագաւորին ատենը։ Լուգեքսանդր Գ պապը, որ անատեն Գաղղիա քաշուած էր, առջիքարը դրաւ։ 1182^{ին} շէնքը այնչափ առաջ գնացած էր որ աւագ խորանը կրցան օծել, և սակայն 200 տարիէն ետքը լըրնցաւ։ Ինդհանրապէս գոթացի ճարտարապետութեան ձեռով շինած է։ Կրսի ճակատին վրայ վեր-

Յին դատաստանը փորուած է . ներս
որ մտնես , ձախ կողմդ նոր կտակա-
րանի զանազան պատմութիւններուն
արձանները փորուած են , իսկ աջը
աւետարանչաց՝ մարգարեից ու զա-
նազան սրբոց արձաններ : Դռներուն
վրայ տեղմը կայ որ Ծանգարան Աագա-
ռայց կ'ըսուի . վասն զի ատենով հոս
դրուած էին Գաղղիոյ քսանըութը
թագաւորաց արձանները , որոնք մաս-
նաւոր կերպով ետևէ եղան աս եկե-
ղեցւոյն շինութեանը : Ի՞ն թանգա-
րանին վրայ է Վարդ ըսուած մեծ կլոր
պատուհանը , որուն տրամադիծը 43
անգղիական ոտք է . իսկ եկեղեցւոյն
դրսի երկայնութիւնը 449 ոտք է , ու
լայնութիւնը 162 անգղիական ոտք :
Եկեղեցւոյն ներսի կողմը՝ թէ Ճար-
տարապետութեանը և թէ մէջի ե-
ղած պատկերներուն ու արձաններուն
կողմանէ խիստ երեելի չէ : Հուշակա-
ւոր զանգակ մ'ալ կայ աս եկեղեցւոյս
աշտարակին մէջ , որուն Գաղղիացիք
պորտան կ'ըսէն : Ծագաւորաց պսակ-
ման , մահուան ու ժառանգ ծնանե-
լու ատենը աս զանգակը կը զարնեն :
Ո՞իայն լեզուն կը շարժի , ու շատ ա-
հաւոր և ուժով ձայն ունի . լեզուին
ծանրութիւնը 976 գաղղիական լիպրէ
է . իսկ բուն զանգակինը 32,000,000 .
աս զանգակը 1632^{ին} թափուած է .
բայց որովհետեւ 1635^{ին} կոտրեցաւ ,
անոր համար դարձեալ թափեցին , և
ասոր օրհնութեան հանդէսը շատ
փառաւոր եղաւ . Ո՞եծն Ուղովիկոս
կնքահայրը եղեր է , ու թագուհին
կնքամույրը :

Հասարակաց բարերարութե հա-
մար շինուած տեղերը թէ շատւոր
են և թէ բարեկարգ , ու բոլոր աշ-
խարհքիս օրինակ : Երեսունէն աւե-
լի հիւանդանոց ու աղքատանոց ունի
որ խիստ մեծամեծ շէնքեր են : Որով-
հետեւ Ոէն գետը քաղաքին մէջէն
անցնելով երկու կը բաժնէ , հիմա
քսանուիրեք հատ կամուրջ կայ գե-
տին վրայ՝ մէկը քան զմէկալը գեղե-
ցիկ , երկու կողմն ալ ընդարձակ ճե-

մելիքներ են՝ քարայատակ : Հարիւր
քսանըորս շատրուան կայ , և ութ-
սունուվեց աղքիւր :

Ուսմունք և գիտութիւն սորվելու
համար եղած շէնքերն ու դպրոցները
Փարիզու մէջ այնչափ շատ են , որ նմա-
նը աշխարհքիս մէջ տեղ մը չկտնուիր :
Հինգ հարիւրի չափ մանր ու խոշոր
դպրոցներ կան մէջը , ու գրեթէ քա-
ռասուն հազար աշակերտ կայ որ ա-
նոնց մէջ բան կը սորվին . միայն հա-
մալսարանին մէջ 7500 հոգի դաս
մտիկ կ'ընեն : Բնական պատմութեան
թանգարանին մէջ 13 երեելի վար-
ժապետներ դաս կուտան՝ բնական
պատմութեան ամէն մէկ Ճիւղերուն
վրայ , ու գրեթէ 3000 աշակերտ ու-
նին : Ի՞ս դպրոցներուն միայն անուն-
ներն ալ հոս յիշելու ըլլայինք , խօս-
քերնիս չափէ դուրս կ'երկըննար : —
Երեսունըութը հատ գրատուն կը
համրուի Փարիզու մէջ . գլխաւորը
թագաւորական գրատունն է , որ աշ-
խարհքիս ամէն գրատուններէն ալ
հարուստ է՝ թէ տպած ու ձեռագիր
գրքերուն և թէ պատկերներուն շա-
տութեանը կողմանէ : — Ուսումնա-
կան ընկերութիւնները յիսունի չափ
կան . ասոնց գլխաւորը կը սեպուի թա-
գաւորական Շեմարանը՝ . որ հինգ
մեծամեծ Ճիւղեր կը բաժնուի . այս-
ինքն Ճեմարան գաղղիական , Ճեմա-
րան գիտութեանց , Ճեմարան արձա-
նագրաց և գեղեցիկ դպրութեանց ,
Ճեմարան գեղարուեստից , և Ճեմա-
րան բարոյական և քաղաքական գի-
տութեանց : — Կ ատ հարուստ ու
հուշակաւոր են նաև զանազան թան-
գարանները , որ լեցուն են ընտիր պատ-
կերներով , արձաններով ու ամէն տե-
սակ հնութիւններով : — Ո երծանու-
թեան թանգարանները օրէ օր շատ-
նալու վրայ են՝ մէկը քան զմէկալը
հարուստ ու փառաւոր . գիրք մը կար-
գալ ուղողը քիչ մը բան տալով կ'եր-
թայ հոն ուղածին չափ կը կարդայ :

Դակ գրածախներու շատւորութեանը կողմանէ Փարիզ 1 ոնտրայէն ալ վեր է կ'ըսեն, վասն զի 600 հատ գրածախն ու խանութ կը համրեն, 80 հատ ալ տպարան . ասոնց մէջ 770 մամուլ կը բանի եղեր 1825ն, և իրենց բերած շահը 50 միլիոն ֆրանքի կը հանէին ան ատենք : Ուագաւորական տպարանը 1531ն հիմներ է Ֆրանչիսկոս Ա թագաւորը, և գրերու հարստութեանը կողմանէ հիմա աշխարհքիս մէջ մէկ հատիկ է :

Եւրոպայի մէջ մէկ քաղաք մը չկայ որ այնչափ զուարձութեան տեղեր, զքօսարաններ, տեսարաններ ու հրապարակական խաղեր ունենայ՝ ինչպէս Փարիզ : — Քաղաքին եկամուտը 45 միլիոն ֆրանքի կը հասնի . հաշիւ ըրած են որ եթէ Գաղղիոյ մնացած տեղերն ալ համեմատութեամբ նոյն եկամուտը ունենային, բոլոր տէրութեան եկամուտը ինչուան 2,800 միլիոն ֆրանք կ'ըլլար : — Այս ահազին ընդարձակութք քաղաքը տասուեր կու մեծամեծ կողմ բաժնուած է, և 48 թաղ. ամէն մէկ թաղը մէյմէկ քաղաքի պէս բաղմամարդ է : — Արհեստներն ու վաճառականութիւնը շատ ծաղկած ու բանուկ են . միայն 14 միլիոնի շալ կը գործուի մէջը, ու 6 միլիոնէն աւելի զարդարանքի բաներ . տարին 47 միլիոն ֆրանքի բան ալ գուրս կը խրկէ քաղաքը՝ իւրեւ իրեն աւելորդ . վասն զի բոլոր Գաղղիոյ արհեստաւորներն ալ իրենց ձեռագործներուն համար մասնաւոր խանութ ունին Փարիզու մէջ :

Բոլոր աս ստորագրութիւնը պէտք է համարիլ մէկ վեր՝ ի վերոյ տեսութիւն մը, իւր թէ կարդացողը աշխարհացուցի վրայ մէկ նայուածքով մեծամեծ աշխարհներ տեսնէր . վոզ զի իրաւոցնէ Փարիզու պէս մայրաքաղաքներուն ամէն մէկ մասերն ու յատկութիւններն ալ մէյմէկ երկայն հատուածներու նիւթ կը նան ըլլալ . աս անգամ այսչափովս գոհ ըլլանք :

ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ

ՈՒԿԱՅԱ :

ՈՒԿԱՅՈՒՏԻ հանդէսը սուլդան ՈՌՈՐԱՄ Գ հաստատեց 1588ն, 'ի յիշատակիրենց մարդարէին ծննդեանը . ինչպէս որ Ֆէլիպ բառն ալ ծընունդ կը նշանակէ : ՈՒԿԱԼ երկու մեծ տօներուն պէս՝ աս մէվլուտն ալ սուլդան ԱՇմէտի մզկթին մէջ կը կատարուի՝ կէսօրուընէ երկու ժամ առաջ : Ուագաւորը բոլոր մեծամեծներով հօն կ'երթայ . և անոնցմէ առաջ ներքինապէտը՝ ներքինիներով ու շատ զինուորներով . վասն զի ինքը մասնաւոր կերպով ՈՒԿՔՔԵՒ ու ՈՒԿԹԻՆԷԿԻ հօգաբարձու սեպուելովը, աս հանդիսին ալ գլխաւոր վերակացուն է :

Տաճկաց գրքերուն մէջ աս հանդէսին կարգերն ու արարողութիւնները տեղն 'ի տեղը գրուած են . հիմա ալ ընդհանրապէս նոյն կարգով կը կատարուի կ'ըսեն . բայց որովհետեւ մեծամեծաց պաշտօններն ու զինուորական կարգերը փոխուեցան՝ մենք չենք գիտեր թէ ան արարողութիւններուն ո՛ր մասերը պահուած են, ուստի հօս համառօտ կերպով մը հին հանդէսը կը ստորագրենք :

Ո էզիրն ու գենպէտը ց միւֆթին խորանին կամ միհրապին առջեւը՝ մէկը աջ դին մէկալը ձախ դին բարձր բարձերու վրայ կը նստէին : Ո էզիրին ձախ կողմը կը կենային գափուտան փալան, Էնէլէր աղասն ու ուկֆէլէրու էֆէնտին՝ իրեն խոճակեաններովը, ամէնքն ալ մէյմէկ կապերտի կամ էհրամի վրայ նստած . իսկ միւֆթին ձախ կողմը կարգ կարգ կը նստէին կարդացողները, այսինքն իւլէմանէրն ու դիւտէրիւնները : Այս երկու շարքին մէջտեղը կը նստէին բէիս էֆէնտին ու չառուշ պաշն երեսնին դէպ'ի թագաւորը դարձու .